

Բ.

Դպրոցենքը՝ իրենց ծրագրած նպատակին
տեսակետով։

Դժբաղդաբար, Տնտեսագէտները մի
միայն հետեւելիք մէթոտի մասին չ'է որ
իրարմէ անջատուած և զանազան դպրոց-
ներու են բաժնուած, այլ իրենց կատա-
րելիք գործողութիւնն ծրագրի մասին է
որ ամենէն աւելի տարրեր տարրեր բազ-
մաթիւ դպրոցներու բաժնուած են՝ դպրոց-
ներ՝ որոնց թիւք կը հասնի փիլիսոփաները
իրարմէ զատող դպրոցներու թույն։ Թէ
այս պարագան որցան նուազ պատուա-
րեր է Տնտեսագիտութեան, տեսէք այս մա-
սին ի՞նչ կ'ըսէ նշանաւոր թօփէսօրն
Մ. Ժիռ՝

« Ասիկայ, անժխտելի կերպիւ, մեծու-
« թեան նշան մը չ'է Զի բաւեր, ինք-
« զինքը միխթարելու համար, ենել ըսել
« որ բաղաբական տնտեսութիւնը գեռ
« հազիւ հազ մէկ դարու գոյութիւն ունի
« և թէ այդ թերութիւնն ալ ժամանակին
« հետ կ'անհետանայ։ Ուրիշ զիտութիւն-
« ներ՝ որք իրմէ աւելի մեծ չ'են տարիքով,
« որոնք հազիւ մարդու մը կեանքի շըջա-
« նը անցած են, յաջողած են արդէն
« կազմիւու ամրողութիւն մը ակզրունք-
« ներու, որոնք բաւական ստոյդ հանգա-
« մանց մը ունին ամեն զայնս մշակովնե-
« րուն գրեթէ միաձայն հանութիւնը ստա-
« նալու համար, իրաւունք ունենայինք
« թերևս այդ միենյոյն համաձայնութիւնը
« ուշ կամ կանուխ յուսալու նաև տրն։
« տեսագիտներու միջն, եթէ կարծիքնե-
« րու տարրերութիւնը կայանար մի միայն
« եղելութեանց դիտողութիւնն և զայնս
« միացնող յարաբերութիւններուն արտա-
« յայուութեանը մէջ, Պակայն, ափսոս
« որ այդ կարծիքի անհամաձայնութիւն-
« ները կը զային հետապնդելիք վախճա-
« նին, ցանկալի իտէալին և անոր հաս-
« նելու համար յատուկ եղած միջոցնե-
« րուն, Եւ այդ անհամաձայնութիւնները
« կարող են զադրիլ միայն այն օրը՝ եթէ
« մարդկային ազգին բարոյական, բարա-

« բական և ընկերական միութիւնն ալ ի-
« բագործուելու ըլլայ »։

Ժամանակակից տնտեսական շարժումին
մէջ կարելի է որոշել հինգ տեսակ դպրոց
և, կամ, հինգ տեսակ ձգտում, որոնց
հանգամանքը պայծառապէս որոշ է և ո-
րոնք հետեւելաներն են։

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱԽՆՁԵՑ

Փայտի



ԿԵՆԱԿԱՐԱԿԱՆ Ք

1908/

Ն Շ Ա Ն Ա Խ Ո Ր Հ Ա Ն Գ Ո Ւ Ց Ե Ա Լ Ք

Թ Բ Ա Ն Ս Ո Ւ Ա Գ Ո Բ Է

Վաթսուն ու վեց տարեկան վախճանե-
ցաւ Գաղղիոյ այս երեխի մատենագիր –
ակադեմականը (1908 Մայիս 23)։ Ար-
դէն իսկ անառողջ վիճակի մը մատնուած,
տարիի մը հետէ վրայ
հասաւ իր Աննէթ
քրոջ մահուան կըս-
կիծն ալ, և որուն հե-
տեւանք շարաթ մը
վերջ մահաշունչ քա-
միէն ցնցուեցաւ և
ինկաւ։



Ժամանակակից գրականութեան մէջ
մէծ տեղ մը գրաւեց Գորէ, և ժառանգեց
բանաստեղծ, վիպտան ու բատերազիր
տիտղոսները։ Մնաւ ի Բարիկ 1842 թու-
նուար 12ին, և ուստունքներն ակսաւ ԱԷն-
լուի լիկէոնը, բայց չկրցաւ աւարտել,
վասն զի ~ կը պատմէ

« Տնտեսներս այնքան աղքատ էր որ ստիպուեցայ վար-
ժարանը թողու և դրամ շահէւ։ Տանըութիւ տարեկան
էի, երբ հայրս յաջողքաւ զիս իր ընդունակիչ մու-
զունք տալ պատերազմական նախարարութիւնն մէջ,
որ ինչ բարակազմ էր Բայց իրմէ մասնակու մի բա-
նաստեղծութեան համար մեծ սէր մը, և առա ան-
վարչութեան թողթերուն վրայ սահանարենք կը գրէ,
առանց սակայն թերանալու պաշտօնիս կիրարկումին
մէջ, իմ գտնուած դրասեակիս պետք գրաւը անձ մըն

Հր որ կը հետաքրքրուէր իմ զրական աշխատութիւններովս ու կը բաջալերէր զիս...¹:

Այս հատոււածին համառա և է էական մի ցանի տեղեկութիւնները բաւ համարելով՝ անցնինց ակնարկ մը տալու անոր զրական կեանքին:

Անուն մը չհոչակուիր՝ մինչեւ որ առնոր գործերը հետաքրքրական չդառնան հրապարակի վրայ՝ այս կամ այն պատճառաւ։ Գործի անուան հոչակուիրն ալ՝ հայրենի գրականութեան լաւ ծառայելուն հետեանցն էր։ Եւ յիրաւի ամէնուն ու շաղրութիւնը գրաւած էր թատերական, վիպական ու քերթողական գրուածներով, թէն հաւասար արժէց չունենային մորին այդ երեք հոսանքները։ Հիւսածոտանաւորները հանրութեան զովհստներուն արժանացան, և հայերէն լեզուով ալ անոնցմէ զանազան քերթուածներ թարգմանուեցան։ Բանաստեղծ էր ինը՝ ոճին և զգացուեներուն փափկութեան ու սրտերու հետ խօսելու կարողութեան համար, վասն զի մարդկային էն նուրբ զգացուեները գրգռելու գաղտնիքը գիտէր, կ'ըսէին, և այդ մասին ոչ ոք կարող էր մըցի իրեն հետ։

ିହ କ୍ରାସିପ୍ରାଇଟ୍‌ଫିନିକ୍‌ରେ ମାର୍ଗମାତ୍ରିକ୍ ବୀ,
ସର୍ପିଙ୍ଗମକ୍ ମି ଗୁଣିନ୍ ମହିମାଯି ଜ୍ଵଳନ୍ତର, ଏହ ଛେ-
ନ୍ତିକାନ୍ତରେ ବୀ. « Intimités » (1868). —
— « Poèmes modernes » (1869). —
— « Le Passant » (1869). — « Deux
douleurs » (1870). — « Plus de sang »
(1871). — « Abandonnée » (1871). —
— « Fait ce que dois » (1871). — « Bi-
joux de la Délivrance » (1872). —
— « Rendez-vous » (1872). —
— « Cahier rong » (1874). — « Récits et
Elégies » (1878) — « Les humbles »
କ ଅଜନ୍, କ ଅଜନ୍: ମନୀ ଦ୍ୱାରାପାଇଁ କ୍ଷେତ୍ରାକ୍ଷରି
1869ରୁ « Le Passant » ମାସକର୍ତ୍ତାଖ୍ଵା-
ତ୍ତ୍ଵପୂର୍ବ, ଏହ ମହିମା ମାସକର୍ତ୍ତାଖ୍ଵାକ୍ରର୍ର କ୍ଷେତ୍ର
କର୍ତ୍ତାଖ୍ଵାନ୍ତକ୍ ମନୀଙ୍କାର ମାନ୍ଦ୍ରାପାକ୍ଷାନ୍ତର୍ମୁ-
ତ୍ତ୍ଵକର୍ତ୍ତାଖ୍ଵା, ମି କ ମନୀଙ୍କାର ମାନ୍ଦ୍ରାପାକ୍ଷାନ୍ତର୍ମୁ-
ତ୍ତ୍ଵକର୍ତ୍ତାଖ୍ଵା: ଏହ ମନୀଙ୍କାର ମାନ୍ଦ୍ରାପାକ୍ଷାନ୍ତର୍ମୁ-

Գաղղիոյ ծեմարանին անդամակցեցաւ 1874ին, անկէ վերջն ալ հրատարակեց զանազան հատորներ, ու հոգեքանական վէպ մ'ալ « Le Coupable » անուամբ։ Իր գործերը շատ լիզուներով ալ թարգմանուած են։ և մեր մէջ՝ օրինակի համար՝ ունինց « Հսկումը » և Դարքիններու Գործադրուց » (տպ. Վենետ. 1899, թրգմ. Հ. Ա. Ղափիկեան)։ վերջինս թարգմանուած է նաև Պ. Աղամեանէ։ « Հետանդապահ Աղջիկը » (թրգմ. Լոռ Մ. Ա.)։ « Համբիէտ » (թրգմ. Ռ. Խ. Թիֆլ. 1899)։ և այլն։ Խսկ իր սոսանաւորներէն շատեր ունինց այս ու այն հայ թերթերուն մէջ, զոր օրինակ՝ 1908ին « Ըսյա » պատկերագրող գրական Հանդէսին մէջ, որուն դաշտարում Օսմ. Սահմանադրութիւնն հոչակուելուն կարծես մէկ զան էր։ Թ. Գորէ սիրուած գրագիտ-բանաստեղծ մ' էր և այնպէս ալ ապրեցաւ. ու միթէ մահուանէ վերջն ալ սիրելինները չե՞ն դարձեալ որպիտի փնտուին։

Հ. Պ. Տաթև

Անձ իմաստութիւն է դիրահաւան շըլլալ և
սեփհական կարծեաց վրայ յամառ չի գտնուիլ:

Նա է ճշմարտապէս մեծ որ իւր աչաց առջև
փոքր է:

Բարկութիւնդ զսպէ՛ մեծ յաղթութիւն տարած
կըլլաս :

Անկարելի բաներու մի՛ ցանկար

Երբ կը խռովինք՝ իմաստասիրութեան դէմ կը
մեղանչենք:

Եթէ թշնամի ունիս հաշտուելու ետևէ եղիր.
բռնութեամբ՝ գործ չի տեսնես:

Այս ատեն ուրախ եղիք՝ երբ բարիք գործես։

**Քեզմէ միշտ պատկառին՝ քան թէ վախնան (Քի-
զոն):**

Հոգին Սուրբ՝ արդար հոգւոյ մէջ կը հանգչի՝
ի նշպէս աղաւնին իւր բունին մէջ։

Լաւ է՝ Ասառուծոյ ծառայող խոնարհ գեղջուկը
քան զիպարտ Փիլիսոփայն՝ որ զԱստուած ուրա-
ցած՝ կիրքերը կը պաշտէ:

Մարդս այնքան կը գործէ՝ ոլքան որ գիտէ.
(Պաքօն):

1. «*Illeliber*» 1908 p. 6800.

2. Հմայ. *La Grande Encyclopédie և ժամանակակից պոլտառայ թիրթերը*: